

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԵԿԱՆ ԵՐԿՈՒՈՒԹԻՒՆԸ

«Բանական ըլլալով հանդերձ՝ դասուած ես անասուններու կարգը»:

Գրիգոր Նարեկացի

«Մէկու մը կործանումին կամ փրկութեան համար որքան ժիշ բան պէտք է»:

Guy de Maupassant

Հայ միջնադարի կարկառուն ներկայացուցիչ՝ մեծն Գրիգոր Նարեկացի, դարերու ընդմէշէն, բարոյախօսի հանգամանքով՝ իր հոգեւոր հարուստ կենսափորձով, կուռ տրամարանութեամբ ու վերամրած դատողութեամբ, համայն մարդկութեան կը պատգամախօսէ, որ չի բաւեր լոկ մարդ ծնիլ, այլ հարկ է՝ մարդկայնանալ, մարդկային կերպարանք ստանալ, անոր հազուագիւտ յատկութիւններով բարեզարդուիլ, առաքինութիւններով գօտեանդուիլ, աստուածառավ շնորհներով հանդերձաւորուիլ: Այս բացառիկ հսկան, մտքի, հոգիի ու ճաշակի անգերազանցելի վարպետը, մեծագոյն խորհրդապաշտ խորհողը եւ իմաստասիրողը, կու գայ յիշեցնելու մեզի, որ մենք կրնանք բանական ստեղծուած ըլլալ, բայց եւ կամաւրապէս դասուած ըլլալ անասուններու, այսինքն՝ պահարամիտներու, եւ կամ՝ անմիտներու կարգը: Զայս ըսելով, Նարեկայ վանքի կրօնաւորը, կ'ընդգծէ կարեւորութիւնը մարդուն մարդկայնացման, այսինքն՝ հոգեկան կերպարանափոխութեան, յուսանանանչ պայծառակերտման:

Արդ, հարց կը ծագի, թէ մարդ էակը ինչո՞ւ պէտք է կորսնցնէ այն բարի յատկութիւնները կամ առաքինութիւնները, որոնցմով ի յառաջագունէ օծուուած ու բարեզարդուած է: Զէ՞ որ մարդուն, բանականութեան ճանապարհով, պարզեւուած են այլեւայլ շնորհներ, ձիրքեր, մտային բացառիկ կարողութիւններու, անմանական պահանջման մասին:

Ենք, որոնց լիուվի օգտագործումով, կրնայ բարձրանալ, վեհանալ, ու ճոյնիսկ սրբանալ: Այս բարեպատեհութիւնները անտեսած մարդը, սակայն, կամովին ինքինի կը նսեմացնէ ու կը հաւասարցնէ անասուններու մակարդակին, վասն զի աւելի հեշտ ու ճեռնտու կը համարէ կորսնցնել մարդկային յատկանիշները, բան՝ պահել, անտեսել, բան՝ արժեւորել, ուրանալ, բան՝ ընդունիլ: Հանգստասէրին համար նախընտրելի է ըլլալ ստորնաւարշ, մնալ ամենահասարակ մակարդակի վրայ, բան՝ բարձրանալ սանդուխնի վեր՝ հասնելու վեհագոյնին, ազնուագոյնին ու կատարելագոյնին: Ինչքան բովանդակալից է Մեծն Առաքեալի պատգամը այս ուղղութեամբ՝ «Ոչ երէ զոր կամիմն զայն առնեմ, այլ զոր ատեամն՝ զայն զործեմ» (Հոռվմ. է. 15):

Ի՞նչ ներքին ու արտաքին ազդակներ մեզ կը մղեն ու կը պարտադրեն մնալու ընդհանրապէս թերահոգ ու անտարբեր: Մեր շրջապատը, բնական է, իր մեծագոյն ազդեցութիւնը կը գործէ մեր մտային ու հոգեկան գործունեութեան վրայ: Սակաւէ լոկ, չեն ազդուիր վատ շրջանակներէ, չար ունակութիւններէ, յոռի բարքերէ: Հասարակութեան մէկ մասը ոչ միայն կ'ազդուի իր շրջանակէն, այլեւ կը զանայ նմանիլ իր շուրջիններուն: Արդեօֆ կամագո՞ւրկ ենք պահպանելու մեր ողնաշարը, անհատականութիւնը եւ նկարագրի անքառութիւնը: Կրթական-

դաստիարակչական գետնի վրայ արդեօֆ զլացո՞ւմ արժանազրած ենք, թէ սառն անհոգութիւնը եւ կրաւորականութիւնը մեր բանականութեան հանդէպ հիմնական դրդապատճառ պէտք է նկատել: Մի՞թէ ժամանակը չէ, որ անհատարար կամ հաւաքարար, վճռականօրէն որոշենք վեր բարձրանալ զզուելի ասիականութենէ եւ սկսինք ցուցադրել մեր ազնուագոյն բնազդեներն ու նրագոյն զգացմունքները: Ինչո՞ւ մնալ «դաստած անասուններու կարգը», երբ կրնանք կրօնիքի, գիտութեան ու արուեստի միջոցաւ ընդգրկել բարոյական նոր մարզեր, աւելի պատուաբեր ու վճիռ հորիզոններ եւ լոյսի ու գիտութեան շողերով՝ ձեռք ձգել բարձր մակարդակ:

Մարդկութիւնը նշմարտութեան հետամուտ է, չունի դադար, ան յարատել կը պրպտէ, կը բննէ: Կեանքը՝ սանդիմատերէ բարձրանալու անվերջ նիգ է, խուլ պայմանը: Մեր գրողներէն՝ Կոստան Զարեան, պիտի ըսէր՝ «Կեանքը ցուլ է, որին պէտք է յաղրել: Կեանքը պատրաստ նուէր չէ, այլ բիրտ նիւր, որին պէտք է նուանել եւ կառուցել: Աշխարհը մի անողոք կոռուի դատ է»: Եւ իրօք, կեանքը տաժանելի դպրոց է, ուր մարդ պէտք է անցնի ընդ հուր եւ ջուր ու մշտական մշակումով կրթուի, ուղղուի: Փաստուած է, որ դժբախտարար մարդկային բնաւորութիւնն է, որ սովորաբար կը մնայ անուղելի: Ի զուր չէ ըստուած՝ «Սապատաւորին՝ գերեզմանը լոկ կ'ուղղէ»: Այսպիսով, անուղղան միշտ պիտի տառապի եւ դառնայ հասարակութեան բեռ:

Բարոյագէտ աստուածարաններ մշտապէս կը հարցաքննեն այն հիմնական կէտը, թէ ուղիղ դատողութեամբ օժտուած անձի մը, ի՞նչը կը մղէ ստորնացուցիչ արարք գործելու եւ «անասուններու շարքը

դասուելու»: Վստահարար, շատ ազդակներ կեանքի կը շեղեն ուղիղ ու պարկեշտ ընթացքը մարդկանց, կը խոտորեն զանոնք ու գետնին կը հաւասարցնեն անոնց արժանապատութիւնը: Մարդու անասնացման պատճառներէն յշենք՝ հարստանալու տենչը, շահի մրցավագքը, արոոի խելացնոր կոփւը, անհատնում սէրը եւ հրապոյրը դէպի ոսկին, անվերջ շահոյք կուտակելու մոլուցքը, գայլի ախորժակը, անյագ անսուադութիւնը, անասնական անզուսպ կիրքը, շուայտ կեանքը, կրօնական մոլեռանդութիւնը: Այս կորստարեր շեղումը յանախ կամաւոր է ու գիտակցական, այդ պատճառով եւ՝ աւելի արգահատելի ու դպրովելի: Մարդուն անմարդկայնութիւնը նոր երեւոյք չէ բնաւ: Բանականութեամբ գոտեպնդուած ու բարեզարդուած մարդը անբանականութենէ կը բռնուի ու կը տառապի, երբ խննդրոյ առարկան, միշտ իր եսն է, կիրքը, նիւրը, շահը, հանգիստը, սիմ փառքը, պատիւր, մեծարանքը: Ասոնցմէ մէկուն վտանգումը, մարդս կրնայ կատղեցնել եւ գազանութեան առաջնորդել:

Թրիստոնէական բարոյագիտութիւնը, որ գերազանցապէս հիմնուած ու խարսխուած է Մեծ Վարդապետէն բիսած ոսկի խօսկերուն վրայ, կը բննարկէ յարեւնման հարցեր եւ Աւետարանի լուսապատկերէն անցընելով՝ զանոնք մարդկութեան կը մատուցէ՝ դրական ու շինիչ պատասխաններով:

Բարոյական աստուածարանութիւնը յանգած է այն եղրակացուրեան, որ բարիի եւ չարի գոյութիւնը մարդուն մէջ յարաբերական իրականութիւն է, որ է ըսել՝ մարդիկ միահիւսուած, միաձուլուած են այս երկու իրերամերժ ու հակոտնեայ բնուրիւններէ, հոգեկան երկուութենէ: Արդ, ինչպէս կարելի է

հաշտեցնել համակեցութիւնը այս երկուքին, երբ մարդս կոչուած է ձերքազատուելու չարէն եւ ընդգրկելու լոկ քարին: Այլ խօսեով, ինչպէ՞ս արմատախլել որոմը, վերացնել հին ու անպէտք բրխմորը, որ ապականութեան բոյն պիտի դարձնէ մարդուն սիրտը՝ խլելով անկէ ողջախոհութիւն, պայծառամտութիւն եւ դատելու կարողութիւն:

Հայոց նահապետ՝ Հայր Ղեւոնդ Ալիշան, իրաւամբ ըսած է՝ «Աւելի մեծ յիմարութիւն չկայ, բան չիմանալ չարի մեծութիւնը եւ նոյնին յօժարիլ»: Ինչպէ՞ս կարելի է պատուար չքարծրացնել չարի դէմ եւ չկասեցնել անոր առաջխաղացումը: Բարոյական ի՞նչ դրոյթի վրայ հիմնուած կարելի է պաշտպանել չարը եւ դէմ չկենալ անոր: Կատարեալ անքարոյականութիւն է Լեւ Թոլսորի պաշտպանած այն միտքը, ըստ որում չարին պէտք չէ հակառակիլ: Մի՞քէ կարելի է սանձազերծել չարը, որպէս զի ոչնչացնէ մարդկանց արժանիքները եւ հրոյ ճարակ դարձնէ անոնց ստեղծած թիւրաւոր հոգեւոր ու բարոյական արժէքները: Տեղին է լատինական առածը՝ «*Bonis nocet, qui malis parcit*», որ բարգմանի «Լաւերը կը վնասէ ան, ով վատերը կը խնայէ»: Զարը դիմակալելու համար բարոյական բաշութիւն ու կորով է պէտք: Զէ՞ս որ մեր աղօրքներուն մէջ կ'աղերսենք՝ «Ամրացո զմեզ եւ աներկիւդ պահեայամենայն չարէ»: Աներկիւդը միայն կրնայ չարը դիմագրաւել ու խորտակել: Բարոյապէս երկուոտը եւ նկարագրագուրկը միայն ընթացք կու տայ չարին, եւ հոգ չ'ընթեր թէ ինչ աղէտալի կրնայ ըլլալ անոր հետեւանքը:

Ո՞չ է աշխարհի մարդկութիւնը այսօր եւ ի՞նչ բարձրութեան վրայ է անոր բարոյական զգացումը: Այս հարցումներուն յստակ պատասխանը,

առանց տատամաւմի, տուած է Կոստան Զարեան. «Այսօր աշխարհը դեռ կոյր է, չափազանց շատ դիակներով սնած բորենու նման: Բարոյական զգացումը մրափել է, արդարութեան վրայ ծիծաղում են... Օր կը գայ կ'արքնանան եւ սուկումով կը հասկանան...»: Աշխարհի մտակուրութիւնը արդիւնք է ամրարշտութեան: Մետրոպոլիտ Տ. Էմիլիանոս Տիմիադիս ըսած է՝ «Երբ մարդը կը հեռանայ Աստուծմէ, կը հեռանայ նաև ինք իրմէ: Այս է ողբերգութիւնը մեր օրերու»: Այս կամաւոր հեռացումը եւ անշատումը առաջնորդած է մարդը անմարդկայնութեան, այլ խօսեով «դասած զայն անասուններու շարքը»: Ի՞նչ ըսել այն մարդկանց, որոնց ուղեղի ու սրտի զսպանակը փնանալով, դատուած են ընկեցիկներու շարքը:

Մարդկային բնութեան երկուութիւնը ստեղծած է անելանելի վիճակ, որ մարդիկ, բռնուած հակասութեանց բաւիդին մէջ, կորստեան կը մատնուին: Ինչքան տեղին է ֆրանսացի մեծ գրող Մարտինին մէկ խօսքը՝ «Մէկու մը կործանումին համար, որքան ժիշ բան պէտք է»: Որքան դիւրին է զորիլ անդունդն ի վայր ու յաւէտ կորսուիլ, եւ որքան դժուար է կառչած մնալ ապառաժին ու փրկուիլ:

Մարդիկ պէտք է ստեղծեն իրենց իմացական կարողութիւններու եւ մանաւանդ բնաւորութեան զիծերու համապատասխան ներքին աշխարհ, եւ ըստ այդմ գործեն ու յարաբերին մարդկութեան հետ: Այս կը նշանակէ, որ մարդ ի վիճակի պէտք է ըլլայ իր հոգեկան հզօր կորովով ու մշտապէս վերանորգուելու պահանջով ստեղծել ծով ծարաւ դէպի մարդը, բարին, լաւը, գեղեցիկը, կատարեալը: Այլապէս, ինչպէ՞ս կարելի է հոգեկան

անդունդներու եզրին կանգնիլ ու չահագնիլ, հոգիով սնանկանալ ու չսարսափիլ, ապօքայութեամբ կլանուիլ ու չտրտմիլ, մեղքով գերուիլ ու չսմժիլ, չարութեամբ դիւրուիլ ու չընկդմիլ քանականութեամբ օժտուիլ ու «անասուններու կարգը դասուիլ»։ Կենդանարարոյ ըլլալ՝ մարդ էակին՝ բոյլատրուած չէ. Ենթելի ու հանդուրժելի չէ նաև՝ այդպիսին մնալ։

Վերստին ի կեանս կոչենք մեծ գրագէտ Կ. Զարեանի մէկ իմաստալից խօսքը. «Զարմանալի բան է մեր այս կեանքը... Միշտ անրաւական, միշտ անհանգիստ, հազար ու մի գործ ենք սկսում, պայքարում, չարչարում, երթեմն բոլորովին աննշան բաների համար տանջուում, վազում կրկներեւոյթների ետեւից... ինչո՞ւ... Ուզում ենք վերագտնել մենք մեզ... Վերագտնել մեր լիութիւնը»։ Այլ խօսնով, վերագտնել մեր մէջ բմբած ու մահաբունի երաւիրուած լաւագոյն բնագդները, մեր հոգիներուն յատակը անզգայացած զգացմունեները, ինչպէս՝ մարդասիրութիւն, բարեգործութիւն։ Այդուհանդերձ, պէտք է ընդունիլ, որ ամէն մարդու սրտին մէջ գազան մը կայ բաֆնուած, որ լուս բնած է, եւ կ'արքնայ, երբ հարկ է։

Եր երթեմն, երբ մարդկութիւնը աւելի հաշտ էր իր հոգեկան վիճակին ու նիւթական կացութեան հետ, հետեւարար եւ աւելի՝ ինքնազնի, ինքնարաւարար։ «Այն ինչ որ, դեռ երէկ, ամէնքի համար հոգիները լուսաւորող անվիճելի իդէականութիւն էր, այսօր խաւար է, չգոյնութիւն։ Երկրաշարժային մի ցնցում, ընկերային մի տակնուվրայութիւն, մի աղէտ՝ եւ ամէն ինչ բաւալգլոր խորասուզում է վայրենութեան մէջ։ Մարդը վերադառնում է իր կենդանական բնագդներին եւ

դառնում է զայլ», կը գրէ Կ. Զարեան։ Ի զուր չեն ըսած հիները՝ *Homo homini lupus est*, որ բարզմանի՝ մարդը մարդուն զայլ է։ Վերստին հարցնենք, ի՞նչն է որ կը բռնադատէ մարդը դառնալու վայրագ, ստոր, գործելու տմարդի արարք՝ ինեղինք դասելով անասուններուն շարքը, երէ ոչ՝ կեանքի պայմանները, վերիվայրումները, բռնութիւնները, անտեղի խստութիւնները, ինչպէս նաև՝ մարդկային բնաւորութեան անտանելի ու անուղղելի գիծերը, ինչպէս նախանձ, ատելութիւն, ագահութիւն, անաստուածութիւն...։

Մեր իրականութեան մասին խօսելով, տարակոյս չկայ, որ մեր Հայաստան աշխարհի խիստ ու անբնական պայմանները՝ սառնաշունչ կլիման, աշխարհագրական մէկուսացումը, մշտական պատերազմները, երկարատես խաղաղութեան բացակայութիւնը, բաղաքական բիրտ ու անարդար վարչակարգը եւն։

Մեր իրականութեան մասին խօսելով, տարակոյս չկայ, որ մեր Հայաստան աշխարհի խիստ ու անբնական պայմանները՝ սառնաշունչ կլիման, աշխարհագրական մէկուսացումը, մշտական պատերազմները, երկարատես խաղաղութեան բացակայութիւնը, բաղաքական բիրտ ու անարդար վարչակարգը, եւն, մեր մէջ ստեղծած են իւրայատուկ նկարագրագիծեր։ Մեր դրացի երկիրները եւս ի հարկին չեն նպաստած մեր երկրի բարելաւման, մեր հոգեկան անդորրութեան, ազնուացման ու բիւրեղացման։ Մակերեսայնորէն դատելով մեր ժողովուրդը, պիտի նկատուի որ ան կը տառապի անմշակութենէ, բայց խորքին մէջ, ան ազնիւ է, հիւրասէր, զգայուն։ Անոր չէ տրուած պատեհութիւն՝ շփուելու բաղաքակիրը ազգերու հետ. մնացած է

ինքնամփոփ՝ իր պատեանին մէջ։ Դուրս թերեւ զինք իր նեղ ծիրէն, եւ ան կը գտնէ իր ազնուագոյն զիծերը։ Անոր բարեյատկուրիւնները մնացած են միշտ անբեղուած՝ միշտ պատրաստ ժայթելու հրարխային սաստկութեամբ։ Այս տեսակէտէն ինչքան բնորոշ են Կոստան Զարեանի խօսերը։ «Հայ զիւղացու մէջ, նրա արտաքին կոշտութեան ետեւ, նրա անգիտակցական խորքում, արձանագրուած են մարդկային մտֆի եւ բարձրագոյն հոգեկան բոհշեների բոլոր կարողութիւնները...»

«Դիր նրան ուրիշ, աւելի բնականն պայմաններում՝ եւ նա կը մտնի Պախեան եւ բոլոր մեծերի բարդ աշխարհից ներս, ինչպէս իր սեփական տունը... Նա կը մտնի, որովհետեւ բարդ աշխարհից ներս, ինչպէս իր սեփական տունը... Նա կը մտնի, որովհետեւ նրա հոգեկան հիւսուած է նոյն Պէյրհովէնի հոգու նիւթերից եւ նրանի մշակութապէս գեղակից են... Նրանի կարող են աղօրել նոյն տաճարում, յուզուել նոյն յուզումներով, ոգեւորութիւններով, նստել միասին, մէկ մէկի աչքերի մէջ նայել եւ մէկ մէկին հասկանալ առանց խօսելու... Սուկալին այն է, որ Տաճիկը հոգեկան անցեալ չունի, նրա անգիտակցականը մուր զիշեր է՝ լեցուած զազանային բնազդներով եւ նախնական ախորժակներով... Նկատուած է՝ տաճիկը, որ բարձրագոյն ուսում է առնում՝ այլասերւում է։ Նա վախում է մշակոյրից, որովհետեւ հասկանում է, որ մշակոյրը - երբ արտաքին անրովանդակ ծեւ չէ - մահացու է իրեն համար։ Եւ շատ հասկանալի է՝ մշակոյր ստեղծելու համար պէտք է կարողանալ այլափոխուել, հոգեպէս վերածնել, բոհշ առնել, կեանին նոր արժէներ տալ եւ այդ արժէներով ապրել։ Խսկ նա՝ վարժ է

բանդելու, այրելու... Ուր տաճիկը անցել է՝ անտառ չի մնացել, բոյս չի մնացել, տուն չի մնացել»։ Տեղին է յիշել Վ. Հիւկոյի նշանաւոր մէկ խօսքը՝ «Թուրքերը անցած են այստեղէն»։ Այս պատճառով, մեր ցեղին հանճարը վկայող բոլոր իրազործումները, մտֆի սաւառնումները, ամէնքը, աւանդ, անէացած են, չացած, որովհետեւ մեր ոսոփը իր հետ թերած է հուր եւ սուր, ալան ու բալան, կապուտ եւ կողոպուտ։ Փոքրիկ ու աննշան ժողովուրդի մը արժէները այսօր մոխրացած են ի ձեռս անօրինաց եւ վայրենաց։ Մշակութատեաց այս ազգը՝ մեր սեւ նակատագրի տիրահոչակ հեղինակը, որմէ բխած է միայն արիւն ու արցունիք, տարարախտարար, դարձած է մեր դարաւոր հարեւանը։ Զայս կը յիշենի պարզապէս մատնանշելու, որ մեր ազգը անմիշականօրէն ազդուած է այս ապարարոյ մքննորտէն, եւ դաման հանգամաններու թերումով, ինքինն ըռնադատած՝ գործելու եւ վարուելու խստօրէն, եւ հազուադէպօրէն նաև, անմարդկայնօրէն՝ վասն պաշտպանութեան հայ հոգին ու կեանին։

Հայ ժողովուրդի հոգեկան տրամադրութիւնը մի՞րէ միշտ պատրաստ եղած է հակահարուածելու։ «Դար դարերի հետեւից գալիս անցնում է, եւ բշնամիները նոր են. դուրս գալիս բոլոր անկիւններից, լեռնավայրերից, դաշտերից, առբերից... Թամէրլան, Զինգիս Խան, արաբներ, բարաբներ, տաճիկներ, սելջուկներ, աֆղաններ, պարսիկներ, լազեր... գալիս աւերում են, այրում, քանդում, անցնում. իսկ ինքը՝ հայ ժողովուրդը՝ հողի հետ հող, ժայռի հետ ժայռ, նստած սպասում է։ Նստած սպասում է հրաշալի այլափոխութեան այն օրին, երբ մարդկանց հոգիները պիտի լեցուեն

լոյսով, երբ Արարատի ժաշերը եւ ոգիները պիտի փշրեց իրենց շղթաները եւ ուրախութեան նիշ արձակելով պիտի իշնեն դաշտ, երբ աւանդները արիւն եւ միս դառնան եւ հայր պիտի հազնի իր արեւային քագը...»: Ի՞նչ ժան լաւատեսութիւն, բարութիւն ու մարդասիրութիւն կը բուրեն այս տողերը: Վսեմուրթիւն կայ այստեղ եւ ոչ՝ ցածոգութիւն, կեանք, եւ ոչ՝ մահ, ներողամտութիւն, եւ ոչ՝ վրիժառութիւն: Դարեր առաւ որ հայր գիտակցի, թէ՝ աշխարհի վրայ «Մարդկութիւն չկայ, կայ գայլութիւն»: Դարերու կենսափորձը մատնանշեց հայուն միանգամայն եւ վեհանձնութիւնը, եւ պարզամտութիւնը: Ինչ խօսի, որ քրիստոնէական դաստիարակութիւնը հայոց մօտ եղած է ուժգին, այդ է պատճառը որ հայր չէ հակադարձած ինչպէս հարկն է: Հայր հաւատացած է համայն աշխարհի մարդկութեան մարդկայնութեան, եղբայրութեան, համակեցութեան: Բացի անոր ազնուաշունչ դաստիարակութենէն, ան անկարող եղաւ տեսնելու խորապէս թագնուած այն ժահըը, մահարեր բոյնը, որ մեր հայատեաց հարեւանը ծրարած էր իր սրտին մէջ:

Մարդու կործանումը մօտալուտ է ու աներկրայ, երբ կամքը բոյլ է ու բարոյական կորովը՝ ցամքած: Ոմանց՝ հարստութիւնն ու զեղխութիւնը կը հասցնեն հոգեկան սնանկացումի, իսկ այլոց՝ խստարտութիւնը: Ըուս մեծ գրող՝ Ա.Պ. Չեխով, իր մէկ գրութեան մէջ կը հարցնէ, մարդիկ «ինչո՞ւ չեն ձգեր հարստութիւնը նոյնիսկ այն ժամանակ, երբ անոր մէջ կը տեսնեն իրենց դժբախտութիւնը», նոյն օրինակով կը հարցնենք եւ մենք՝ «մարդիկ ինչո՞ւ չեն ձգեր վատութիւնը, նոյնիսկ այն ժամանակ, երբ անոր մէջ կը տեսնեն իրենց հոգեկան փլուզումը, կործա-

նումը»: Պատասխանը կը կայանայ մարդկային տկարութեան մէջ:

Արդ, հարց է թէ ինչպէ՞ս մարդը դարբնէ իր պայծառ ապագան այս ժառային դրութեան մէջ: Ոմանց համար միակ հեռատես ու խոհեմ վարուելակերպը գուցէ ըլլայ վճռականորէն բիրտ, անհանդուժողական, հետեւարար եւ՝ անմարդկային: Այսպէս, «Մեր ուժը միայն անմարդկայնութեան մէջ կրնայ գերակշռել թշնամիին ուժերը», ըսած է Շահան Նաբալի: Հասկնալի է մեր հայրենասէրին զայրոյթը, բայց այստեղ բարոյական հարց կը ծագի, թէ՝ ինչպէ՞ս կարելի է իշնել ոսխի մակարդակին: Ինչ ժան նիշդ ըսած են Թրանսացիի, «Noblesse oblige», որ բարգմանի «Որ ունի զանձն առ ազնուականս, պարտի գնալ ազնուականորէն» այլ խօսնով «ազնուական անձը պարտի ազնուականորէն վարուիլ»: Ո՞ւր է մեր դաստիարակութեան վսեմուրթիւնը, գերազանցութիւնը: Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս գործել անմարդկային արարքներ, երբ կարելի է առաջքը առնել թշնամիի անզգայ արարքին՝ առանց «դասուելու անսուներու շարքը»: Բացարձակապէս պէտք չէ բոյլ տալ, հանդուրժել կամ ներել, որ թշնամին ազատօրէն աշ եւ ահեակ սուր նօնէ, բնաշնչէ, փնացնէ: Բիւրաւոր միջոցներ կան կանխարգիլելու նման ապերասան գործունէութիւն, ինչպէս վարչական հզօր միտք, ուզմավարութիւն, ուզմունակութիւն, ինքնապաշտպանութեան գիտակցութիւն, ուղիղ դաստիարակութիւն եւլն:

Սարդարապատի յաղթական հերոսամարտով, հայը՝ հազիւ բօթափած էր դարերու անտանելի լուծը, երբ վրայ հասաւ Խորհրդային ահաւոր վարչակարգը, եւ իր ստրկատիրական փիլիսոփայութեամբ ճնշեց բիւրեղ ու ազնիւ հոգիները՝ մեր բարոյական մակարդակը

հաւասարցնելով կենդանականին: Այդ գսպուած պայմաններուն տակ ո՞վ կրնար մարդկայնանալ, երբ ամէն ո՛վ հարկադրուած էր քարոյազրկուիլ, այլ քանի՝ անասնանալ, հեռանալով կրօնիք ու քարոյական տարրական հասկացողութենէ: Ի՞նչ խօսվ կրնար ըլլալ մարդկայնութեան, երբ անպարտը դատապարտուած էր քաւելու իր մեղքը սառնամամիշի արհաւիրքի մէջ:

Խորհրդային շրջանին, Հայաստանը ապրեցաւ նկատելի յեղարեկումներ. այսպէս՝ վերափոխութիւն կատարուեցաւ քարոյական ըմբռնումներու եւ քարքերու, յեղաշրջուեցաւ հասարակական մտածելակերպը, աշխարհայեցողութիւնը, մեծ հարուած կրեց այսպէս կոչուած «միջնադարեան յետամնացութիւնը»: Համայնավարութիւնը կեանքի նոր արժեչափեր փորձեց հաստատել՝ մարդը զետեղելու իրեն արժանավայել գահին: Դրամատիկական երկիրներու պատմութիւնը համայնավար դեկավարներու կողմէ համարուեցաւ «բռնութեան ու քալանի, արեան ու կեղտի պատմութիւն»: Այսպիսով, յօդս ցնդեցան նահապետական հին քարքեր, սովորոյթներ, աւանդութիւններ, անգոսնուեցաւ եկեղեցին, կղերը, ծաղրուեցաւ հայոց դարաւոր հաւատքը: Այս ամրողը կատարուեցաւ՝ վասն կառուցման ու ծաղկման համայնավարութեան՝ դասակարգային վերացման եւ հաւասարութեան:

Խորհրդային տասնեակ տարիներուն, հայ մարդը, նոր արշալոյսներ դիմաւորելու խանդավառութեամբ տոգորուած, համայն աշխարհով շեփորահարեց ճառագայթումը «նոր ու իրական» կեանքի եւ գովքը հիւսեց մարդակերտ արձաններու: Բարոյական անարդար պարտադրանքը, որ դրուած էր հայ ժողվուրդի ուսերուն վրայ, շատ

ծանր կշռեց: Եօթ տասնամեակներու թերած կրութիւնը, դաստիարակութիւնը, ունիէր իրրեւ իհմի՛ սնամէշ գաղափարախօսութիւն, ցնորամտութիւն, բանդագուշներ, անաստուած վարդապետութիւն, ազատութեան կաշկանդում, ստեղծագործական մտքի շախչախում, երեւակայական բոխչեներու ու ոստումներու թեկանում: Մարդը դատապարտուած էր նսեմացման, աստիճանավագրկման: Ինչքան ճիշդ ըստած է՝ «Տաճիկը սպանում է մարմինը, իսկ պոլշեւիկը՝ ողին...»: Հոս էր որ ոստակոտոր եղաւ ողջ ազգ մը եւ ողրաց իր անխուսափելի ու անժամանակ կորուստը: Կրկին ու կրկին, դարեր ետք, մեր տիխրալի երգը երգեցինք բախծալից ու արտասուալից աչքերով: Մեծն նարեկացին իրաւացի է իր խօսքին մէջ. «Դուն ինքդ ֆեզի համար անել արգելարան եւ անփախչելի որոգայր շինեցիր», հետեւարար եւ պարտ է ֆեզ արիւնաբամ՝ տուայտիլ: Աւելորդ է յիշել, որ այս տիխուր կենսածեւը, հիմնովին փոխեց հայուն հարազատ պատկերը եւ հեռացուց զինք իր արմատներէն: Հայը, հետեւարար, պէտք ունէր էական փոփոխութեան, հոգեկան վերազարթօնքի ու ինքնակերտման: Հայը պէտք ունէր վերադարձի՝ դէպի իր ակունքները, իր առհաւական անկապտելի արձէքները: Վերջապէս, անկախութեան դրօշի ծածանումով միայն, սկսան վերագտնել մեր երբեմնի ազատութիւնը, մարդկային արժանապատութիւնը եւ ազգային արժէքներու լիիրաւ գիտակցութիւնը:

Արդ, ի՞նչ կը սպասուի մարդէց: Բանականութեամբ օժտուածէն կ'ակնկալուի յստակ զատորոշում կատարել երկու ներհակ բնութիւններու միջև: Մարդը, իրրեւ խորհող ու դատող արարած, հարկ է որ մտքի

լուսաւորութեամբ տեսնէ ու ճանչնայ չարը եւ զգայ անոր կործանարար ազդեցութիւնը: Այդ ճանաչումով է միայն որ չարը կը փերացուի եւ կը սրբուի: Ուրեմն, յիմարութիւն է շտեսնել, չզգալ, չխորաչափել չարը իր ահագնութեամբ:

Ճիշդ է՝ «հայ լինելը անողոք եւ

հերոսական քան է: Ճակատագիր է եւպատգամ: Դարերի խորքից եկած հրամայական պատգամ», սակայն շատ աւելի դժուար է ըլլալ մարդ՝ քառիս ամրողական առումով: Յիշել է պէտք՝ «*Amat Victoria curam*», որ է՝ «Յաղթանակը շանք կը սիրէ»:

ԶԵՆՈԲ Ա. ՔՀՆՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

ԼԱՒԱՏԵՍՈՒԹԻՒՆ ԹԷ ՅՈՌԵՏԵՍԵՍՈՒԹԻՒՆ

Այս մասին սկսել եմ մտածել այն պահից, երբ իմ մէջ եւս հարց առաջացաւ որոշակիորէն կողմնորոշուել դէպի սրանցից մէկը: Երկար մտորումներից յետոյ ինձ համար քացայատուեց գաղտնիքը, որը հանգստացրեց քափառ մտքերիս յոգնութիւնը եւ ստիպեց ինձ պատմել դրա վերաբերեալ: Ահա հիմա գրասեղանի առջեւ նստած փորձում եմ դրանք սեղմել գրական որեւէ ստեղծագործութեան շրջանակներում, սակայն վստահ եմ, որ ստեղծագործելու սահմանափակ կարողութիւնս չի կարողանալու սանձել մտքերիս վարզը ամենանորք գրական ասպարեզներում: Ստիպուած ընտրում եմ «*Էսսեի*» լայն հրապարակը, թէեւ կարծում եմ, որ այնուամենայնիւ անհասկանալի եմ մնալու շատերին, որովհետեւ ինձ հասկանալու համար անհրաժեշտ է մի փոքր ինձ պէս մտածել: Եւ այսպէս մտքերիս կոյտից ընտրում եմ առաջին նախադասութիւնը եւ սկսում:

Ես յոռես չեմ եւ ոչ էլ լաւատես՝ ըստ այս հասկացութիւնների ըմբոնման դասական իմաստի: Մրանով ոչ թէ ուզում եմ ընդգծել ինքնատիպութիւնս, այլ քացայատել մարդկանց այն

մեծամասնութիւնը, որի անունը կարելի է որակել յատկապէս յոռեստեսական որոշիչներով: Զնայած որ յոռեստեսութիւնը միշտ չէ, որ անարծէն է, այնուամենայնիւ իրերը իրենց անուններով կոչելը նախընտրելի է: «Ի՞նչ է լաւատեսութիւնը եւ երր է այն առաջանում», - թեման վերլուծելուց առաջ անհրաժեշտ է ինքներս մեզ հարցնենք: Լաւատեսութիւնը, ուրախութեան եւ երշանկութեան յոյսն է, որն ուղեկցում է մարդուն մանաւանդ կեանքի մրին բառուղիներում: Նոյնիսկ երբ կեանքի վերջը կախաղանն է, այն չի դադարում գործելուց եւ մարդուն տալիս է ցաւը յաղթահարելու մտասեւեռում: Այն ծնւում է մտածումից եւ երշանկութեանը տիրելու կամ այն կորցնելու վախից: Վախ, որը նոյն հեռաւորութեամբ է ընկած լաւատեսութեան եւ յոռեստեսութեան միշեւ, սակայն երբ սնւում է յոռեստեսութեան ակունքներից ի վերջոյ քափում է տիրութեան ովկէանոսը, ամէն մի մտածում, յոյս ու երազ ընկլուզելով նրա անքափանց չըերում: Ահա այստեղ՝ կեանքի ու կենսակերպի լարիրինքոսում, որտեղ ելքի ընտրութիւնը միանգամայն պարզ է թում, մեզ մօտ առաջանում է